

թիւններովը, Պըրդըն ու Սրիք հարիւրապետքն՝ իրենց Ներքին մեծ լճերուն գիւտովը, արդի քաղաքականութեան երեք ճամբայ բացին. այն կէտը որուն վրայ այս ճամբաները մէկզմէկ կը կըտրեն, ուր դեռ ևս ճանապարհորդ մը չէ կրցած հասնիլ, նոյն իսկ Ափրիկիոյ սիրտն է: Ան պիտոր ըլլայ ամեն ճգանց նպատակը:

« Արդ այս աներկիւղ ուսումնական խուզարկուաց աշխատութիւնները, տորդոր Սամուէլ Ֆէրկըսընի յանդուդն ձեռնարկութեամբը կարգի պիտոր մտնան, որուն չքեղ գիւտերը այնչափ անգամ մեր ընթերցողաց զարմանքը գրգռեցին:

« Այս անվախ գտիչը միտքը որոշած է օդապարիկով արևելքէն արևմուտք՝ բոլոր Ափրիկէ քալելու: Եթէ մեր ծանօթութիւնները ստոյգ են, ճամբայ ել լելու կէտը՝ Ափրիկէի արևելեան դին Զանզիպար կղզին որոշեալ է: Իսկ դարձին կէտը՝ Նախախնամութեան դադունիք մըն է:

« Այս ուսումնական քննութեան առաջարկութիւնը երեկուան օրը պաշտօնաբար առաջարկուեցաւ աշխարհագրութեան արքունի ընկերութեան. որուն ծախքը լեցնելու համար՝ երկու հազար հինգ հարիւր լիրա որոշուեցաւ:

« Մենք մեր ընթերցողաց հետզհետէ հաղորդենք պիտոր այս ձեռնարկութեան ըրած յառաջադիմութիւնը. որ աշխարհագրական արձանագրութեանց մէջ նմանը չունի »:


ինչպէս կրնայ երևակայել մարդ, այդ յօդուածը խիստ մեծ տպաւորութիւն ըրաւ. առջի բերան անհաւատութեան ալէկոծութիւններ յարուց. տորդոր Ֆէրկըսըն պարզ մտացածին էակ մը համարուեցաւ, Պարոն Պարնըմէն հնարուած, որ Միացեալ Նախանգք գըրուածքը ընելէն ետքը, Բրիտանական կղզիք գրելու կը պատրաստուէր:

կը շարունակուի:

## ԿԱԼԿՈԴՈՅԻ ԲԵԿԱՅ ԳԵՐԵԶՄԱՆՈՅԸ

Մնտրասի կոմնը որ Արևելքի մեծ մասը պտըտած է, հետևեալ գէպքը կը պատմէ կալկաղա եղած ժամանակը:

« Հասնելուս երրորդ օրը, առաւտեան ժամը վեցին տնէն ելայ որ քաղքէն դուրս պտոյտ մ'ընեմ: Հուկի գետին ափունքը քալելով, տեսայ որ բոլոր ժողովուրդը ուարի վրայ էր. վերջի աստիճանի գործունէութիւն մը կը տեսնուէր. վաճառականք իրենց խանութները բացած էին, արուեստաւորք իրենց գործին հետ կ'ըլլային: Նաև անոնք որ իրենց ձեռաց աշխատութեամբ ապրելու բռնադատեալ չէին, իրենց տներէն ելած էին, ոմն ձիով, ոմն կառքով, որ առաւտեան զովութիւնը վայելեն: Քաղաքէն դուրս ալ նմանապէս ամեն բան կեանք ու շարժմոնք էր. ժողովրդեան բազմութիւն մը ասդիս անդին կը տատանէր ալեաց պէս, և դժուարին էր այն խառնակութեան միշէն ճամբայ բանալ անցնիլ: Ես քաղքէն դրեթէ կէս ժամ հեռու էի, երբ յանկարծ ուշադրութիւնս մասնաւոր սատիկ սուր հոտ մը գրաւեց, որ բոլորովին նոր կ'երեւար ինծի: Կոշտ ու գրեթէ կործանած պատի մը ետևէն թանձրծուի ամպ մը կը բարձրանար, որ չորս դին գարշահոտութեամբ կը լեցնէր. սակայն աւելի զարմանալին այն էր, որ այն պատին եղերքը գիշատիչ խոչուններու բազմաթիւ խումբ մը իջած էր, ինչպէս լերկ վզով անզեղք, սև արծուկը, բազէք՝ այլ և այլ մեծութեամբ և գունով, և պղտի, վտիտ ու զազրատեսիլ որիք: Ոմանք անանկ յագեցած կ'երևային մը սերէ, որ անդործ և կծկած կը նըստէին, այլք թեսերնին կը թօթուէին, և դարձեալ այլք կտուցով փետուրնին կը մաքրէին: Անցուրաց ներկայութիւնը արգելք մը չէր ըլլար իրենց գործին զբաղելուն: Կանկ առի և այն տեսարանին մեկնութիւնը խնդրեցի: Այն ատեն սորվեցայ որ դիականց այրուելուն



տեղն էր այն, որոնց մնացորդքը գիշատիչ թռչնոց կերակրոյ կը ծառայէին։ Միով բանիւ ես գերեզմաննոցը կը դըտնուէի, ուր փայտերու կոյտից վրայ բընկաց դիակները կ'այրուին, կամ թէ լաւագոյն ըսելու համար՝ մասամբ մը կը խորովին։ վասն զի հազիւ թէ դիակը կը սենայ, մէկէն չուկիի ջրերուն մէջ կը նետեն, ուր գիշատիչ թռչունք վրան կը թափին ու կ'ուտեն։ Այն թռչուններուն միջէն ամենէն գիշատիչը՝ արագիլ մըն էր, չորս սոտք բարձր, մէկ սոտք մը երկայնութեամբ և քարի պէս պինդ կտուցով մը, այլ իր տեսակին եւրոպական արագիլներու ամեննեին նման։ Սակայն ոչ կը համարձակի այս գիշատիչ թռչուններէն մէկ մը սպաննելու, վասն զի ինչպէս 'ի Պօլիս շունք, այսպէս ալ հոս ասոնք են որ ճամբաները ամեն տեսակ աղտոտութիւններէ, սուկորներէ ու մորթերէ կը մաքրեն»։

---

### ՄՈՒՇՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԿԵՐՊ

---

Շատ անգամ տեսնուած է որ ամենապարզ գիւտերը ընտրելագոյն և լաւագոյն են. և սոյն սկզբունքը մասնաւորապէս մուշտակ պահելու կերպին կը յարմարի։ Ոմանք պղպեղ կը դնեն մուշտակաց մէջ, այբք անանուխ, կէպ ուետնոյ ողիք, քափուր, սալիքա և այլն և այլն. բայց ընդհանրապէս օգուտ չեն տեսներ, վասն զի ցեցք իրենց ընելիքը նորէն կ'ընեն։ Թէ և ապահով ալ ըլլար որ վերոյիշեալ նիւթերը կրնան անապական պահել մուշտակները, բայց այդպիսի նիւթոց հօտին պատճառաւ միշտ գլխացաւ կ'ունենան հագնողք։ Առանց այս բաներու, կրնան լաւագոյն կերպով մը անվսաս պահուիլ մուշտակները։

Գարնան սկիզբը նուրբ գաւագանով մը ծեծէ մուշտակդ և ըստ սովորութեան սանտրէ. վասն զի շատ կ'օգտէ երբեմն երբեմն սանտրել, մանաւանդ

երբ բուրդը երկայն ըլլայ. իսկ եթէ կարճ լաւ կ'ըլլայ որ զգեստի փոքրիկ աւելով մը աւելես։ Ետքը մաքուր կը տափի մը մէջ պատէ, կամ զզրոցի մը մէջ զիր որ առանց ճեղքի լաւ կերպով կարենայ գոցուիլ։ Ալ մի գաղիր մինչև որ ցեցերուն հաւկիթ ածելու ժամանակի, պատի կերպով մըն ալ մի բանար զզրոցը, ցորչափ կը տեսնասայն տժգոյն դեղնի զարնող թռչուող թիթեռնիկները, որ մուշտակաց ոխերիմ թշնամի են. որոնք հաւկիթնին մէջը կ'ածեն, ուստի ծնանելով՝ կ'ելլեն որդ ու մուշտակաց նըբագոյն և ազնուագոյն մասովը կը սնանին, այն մասը՝ ուրուն վրայ մազը կպած է։ Այս թիթեռնիկները սովորաբար յունիսի մէջ կը դադրին հաւկիթ ածելէ. դու ալ այն ատենը դուրս հանէ մուշտակդ և բացողեայ տեղ կամ զոնէ պատուհանէն վար լաւ մը թօթուէ և սանտրէ։ Այս գործողութիւնը կը կին օգուտ ունի, նախ բուրդը ուղղորդ և փայլուն կը պահէ. երկրորդ եթէ յանկարծ մուշտակին մէջ ցեցի ձու մը մուած ըլլայ՝ կը մաքրես. յետոյ տարածէ բացօթեայ տեղ մը, և թող այնպէս քսան և չորս ժամուան չափ. իրիկուան դէմնորէն ծեծէ և զիր իւր տեղը, զիտնալով որ եթէ թիթեռնիկ մը զիպուածով դեռ հաւկիթ ածած չըլլայ, մութը վրայ հասածին պէս մուշտակիդ վրայ դայ ածէ պիտի։ Թէ և այս ճճիները դէպ 'ի ճրագաց լոյսը զիմելով կ'այրին, սակայն այնչափ կ'ախորժին մմութիւնն ալ, որ բազմոցաց և նստարանաց բարձից տակ կը թագչին։ Այս զիտնալով պէտք է զգուշանալ այզպիսի կահկարասեօք զարդարեալ սենեկի մը մէջ մուշտակները տարածելէն։ Եթէ վերի նշանակած գործողութիւնը ամեն երկու կամ երեք շարաթ մէջ մը ընես, երկայն ժամանակ աղատ կը պահես մուշտակդ որ և է ապականութենէ.

---